28ՆԱԻ ՍԷՆԷ Ն. 4957 1912 ՓԵՏՐՎԱՐ 18/2 ՄԱՐՏ — ՃՈՒՄԱ. ԻՐԹԷՍԻ — 18 ՇՈՒՊԱԹ 1327 — 13 ՐԷՊԻ ԻՒԼԻՎՎԷԼ 1330

ՄԷՋՄՈՒԱԻ ԱԽԲԱՐ

30 ԲԱՐԱ

ԳԻՆԸ 30 ԿՍՊ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
65 Grand'rue de Péra, Taxim, 65

ԱՊՕՆԷ ԳԻՆԵՐԱԾԱՐԿ

	Սեռելիկի	6 այլոց
Խրանալ իշին	Ղրուշ 60	35
Թաղրա իշին	» 85	45
Մէմալիքի էնեղպիյէ իշին	Ֆրանկ 20	10

ՉԱՐՇԷՆՊԻՒՃ վէ ՃՈՒՄԱ. ԻՐԹԷՍԻ
ԿԻՒՆԼԷՐԻ ՆԷՐ ՕԼՈՒՆՈՒՐ
Իրանաք իշին այրրնա բազարլրգ։
Թաղ իսթիէմեէն մէհեաթիպ իեատէ օղունմազ։

مجموعهٔ اخبار
مك اوغلى تقسيم جاده‌سى نومرو

ԱԶԳԻ ՄԷՔԹՈՒՊ
ԹԵՐԶԵԱՆ ԳԵՐԱՊԱՅԾԱՌԱ
ԵՕՐԹՈՒԼԱՐ ՄԻՒՆԱՒԻՊԷԹԻՃԷ

Գերապայծա՛ռ,

Մեծ-Պահք կիրտիք։ պիր գաչ հաֆթատան Աւագ-Շաբաթ, վէ ագբպինտէ Ս. Զատիկ կէլիեօր։

Պու մուպարէք կիւնլէր, հէր Խրիսթիանը, քէնտի վէզաիֆը ռուհանիյէսինէ, տիսիյէսինէ, հէր վագբթտան զիեատէ սէվգ իթտիկի, վէ ս կիւնլէր իշին տիեանէթէն հազրլանմահա թէշվիզ իյէտիկի կիպի։ Սիզի տէ, հէր վագբթտան զիեատէ տիշիւնտիւրմէլի տիր։ Սիզի քի, պու ճէմաաթա ռուհանի չօպան օլմագ իւզրէ ինթիխապ վէ թայէին օլընտըղընըզ հալատ, թուրթուղընըզ չարբըգ խաթթը հարէքէթլէ, սիրիւնիւգիւ սիզտէն եըլտըրտընըզ, սօղութտընըզ, ուզագլաթաընըզ, հաթթա գօրգարըզ քի, տինինտէն, մէզհէպինտէն, քիլիսէսինտէն տախի սօղումահա մէճպուր իթտինիզ. զիրա տէյի՛լ մի քի իպրէթ պաշտան կէլիր։

Հէր սէնէ Մոխրոց կիւնիւ, քիլիսէլէրիմիզ տինտարան իյէ տօլարքէն, պու սէնէ Մոխրոցտա, քիլիսէլէրիմիզտէ բէք ազ տինտարան կէօրիւլմիւշ տիր։ Ժողովրդապետլէրտէն պունու թահգրգ իտէպիլիրսինիզ։

Մեծ-Պահք քարոզլարընտա չօգլար քիլիսէլէրէ կիթմէքտէ իքէն, չրգան բազար կիւնիւ Ոսկերերան կիպի պիր Ժողովրդապետական քիլիսէտէ, անճագ 5-10 գատրն վէ 5-10 երքէք քարոզ տինլէմէյէ, իպատէթէ կէլմիշլէր տիր։

Էվվէթ, հէր քէսին տինի, մէզհէպի, իմանը, չու եա պու չախս իւզէրինտէ պինա օլընմամալը տըր։ Ֆագաթ Սիզ, ֆիքիրլէրի օ տէրէճէ թահրիք իթտինիզ, օ մէրթէպէ սուբ իպրէթէ վէսիլէ վէրտինիզ քի, պու ճէմաաթըն պաշընտա պուլունմագ իտտաասընը սիւրտիւքճէ, տեանէթէ պէօյիւք զարար կէթիրտինիզ. տահա տա կէթիրէճէքսինիզ։ Շէօյլէ քի, չօգլար, «Էկէր ռուհանի չօպանլար՝ միլլէթի էզմէքտէն, հուգուգընը իպթալ իթմէքտէն, միլթէպերան վէ միլթէհայիզանը թահգիր վէ թէրզիլ իյլէմէքտէն չէքինմէզ վէ հազրէթը Իսա էֆէնտիմիզին խոնարհութիւնընընն, ֆէտաքեարլըղընընն էսէրինի պիլէ կէօսթէրմէք չէօյլէ տուրսուն, իտտալարընը իլէրի կէօթիւրմէք իչին գուվվէյի միսէլլահահա միւրաճաաթտան, վէ քէնտիսինի հագգըլա իսթէմէէնլէրի տինլէմէտիքտէն պաշգա, անլէրի գուվվէյի զապթթա իլէ տէ գօվալամագտան չէքինմէզսէ, արթըգ պիզ, սիւրիւ էֆրատը քէնտի վազիֆէմիզտէ գուսուր իթսէք պիլէ, նէ՞ գապահաթըմըզ օլուր տէօրլար։»

Էվվէ՛թ, գապահաթլարը օլուր, ֆագաթ գապահաթըն միսէպպիպի, մէսելը սիզ օլմուշ օլուրսունըզ։

Եարը, Աւագ Շաբաթ վէ Ս. Զատիկ եօրթուլարը կէլէճէք տիր։ Խրիսթիանլըղընէսեր

գայ և ընտրութիւն չպիտի կարենայ ըլլալ։» Այս խօսքերը ըսած ըլլալուն ապացոյց է իր Եպիսկոպոսաց գրած շրջաբերական թուղթին մէջ բուածները, ինչպէս Սինհոդոսական հաւաքական Ա. թուղթին այս խօսքերը (էջ 15). «Քանի՞ երկպառակութիւններ և խռովութիւններ պէտք է նախ հանդարտեցնել՝ ընտրութեան ավպին յաջողցնելու համար։ Նաև անտես ընելով այս պարագայն, պիտի գիտնաք անշուշտ դուք, թէ մեր Եկեղեցի ոյ վիճակն ինչպիսի՞ արտաքոյ կարգի ճգնաժամի մէջ կը գտնուէր։ Ոգիները գրգռուած էին թշնամի թերթերու ձեռօք և ապստամբած իրենց օրինաւոր Հովիւներուն դէմ...։ Մէկ կողմանէ կար անկարեղութիւնն, որ յառաջ եկած էր ոգիներու գրգռութենէն, նոր եպիսկոպոսներու ընտրութիւնն ի գլուխ հանելու»։ Եւն եւն։ Այս թուղթին մէջ կ'ըսէ. «Վերջապէս կը տեսնենք մեր հաւատակութեան մէջ ուղղափառ Ս. Հաւատքը արմատացած և շատ մը թեմերէն գոհունակութեան և չնորհակալութեան նամակներ եկած են իրենց համար Ս. Քահանայապետին կողմանէ ընտրուած Եպիսկոպոսներու առթիւ»։ Այս յայտարարութիւնը հակասական չէ՞ առաջինին և զայն սուտ չի հաներ։ Սայդ է որ ժողովուրդը ճշմարիտ հաւատացեալ է, և բան մը պիտի չըլլար եթէ Թերզեան պարապ տեղ ժողովրդեան զգացմանց դպչելով և սուտ զրպարտութիւններ ընելով գրգռութեան պատճառ չըլլար։

Արդ այս հակասական յայտարարութեանց մէջ հոգեբանութիւն և նպատակ մը կայ, զոր պէտք է ի վեր հանել, զոր քիչ մը մտածել գիտցող ամէն մարդ դիւրաւ կրնայ հասկնալ։ Թերզեան դրամ ձեռք ձգելու և ժողովրդեան հակակշռէն ազատելու համար, Հռոմայ մէջ իր պաշտօնը կ'ուզէր խիստ դժուար երեւցընել. ժողովուրդը գրգռուած հակակրօնական է, բաւ, որպէս զի այս դժուարութեանց մէջ պաշտօնավարել կարենալու և գլուխ ելլելու համար, մեծ դրամի պէտք ունենալը արդարացնէ, և իրաւ ալ ըրաւ։ Իսկ հիմա որ ժողովուրդը իրեն դէմ եղած այս անիրաւութեան և զրպարտութեանց դէմ արդարապէս զայրացած է. զանոնք շահագործելու համար այս լեզուն կը թափէ։ Եւ տեղ մ'ալ կ'ըսէր. «Մեզի դէմ եղած անարգանաց, գրուած նախատական խօսքերու համար շատ մը թեմերէն մեզի ցաւակցութեան նամակներ եկան, որով մեր ամբողջ ժողովուրդը ցաւ կը յայտնէ»։ Մինչդեռ բացարձակ սուտ մ'է մէջտեղ նետուած, որպէս զի այլ և այլ տեղեր իրարմէ լուր չունենալով, կարելի է խաբուին և քանի որ ուրիշ տեղերէ այսպէս թուղթ գրուէք է, մենք ալ գրենք ըսեն, և գրեն։ Ու այդ չողոքորթութիւնը և խաբէական ոճը չարունակելով կ'ըսէ. «Այս ամէնը կը քաշենք մեր սուրբ կրօնքի սիրոյն համար, երկրորդ. կ'իմանանք որ մեզի այս նախատինքն ընող անձանց շատերը մեզմէ չեն. մնացածներն ալ շատ խաբուած են»։ Մինչդեռ ինչպէս ամենուն ծանօթ է, ինքը ժողովրդեան դէմ կառավարութեան թագրիր տուաւ. ասոնք խռովարար մարդիկ են. կառավարութեան մէջ կառավարութիւն կ'ուզեն հաստատել ըսելով։

Թող ամէն մարդ ինքնին դատէ այս մարդուն հոգեբանութիւնը և նկարագիրը. Հռոմայ առջև ժողովուրդը անկրօն և հակակաթոլիկէ երեւցուց, կառավարութեան առջև ապստամբ և խռովարար ներկայացուց, և հիմա հանդարտութեամբ ժողովուրդը ապուշի տեղ դնելով՝ անոր քիթին կը խնդայ, ու այս ամէնը կ'ըլլայ յանուն և փոխ կրօնի։

Ու Թերզեան կը շարունակէ. «Աստուծոյ սիրեցեալ ժողովուրդ... սիրեցեալ որդեակք, ժամանակ մը ի վեր ազգային վնասներ իրաւանց գոչին տակ մեր Սուրբ Եկեղեցւոյ և փոքրիկ հասարակութեան կենսական իրաւանց դէմ ժղուած վտանգաւոր պայքարի առթիւ, կարդացէ՛ք. կարդացէ՛ք մտադրութեամբ այդ նամակները»։ (Սինհոդոսական հաւաքական թուղթերուն կ'ակնարկէ, թէ՛ իւր առջի երկու նամակներուն, թէ՛ Գոյուն եանի համբաւաւոր նամակին)։ Մեզի համար ո՞րն ալ ըլլայ նոյն է, վասն զի ամէնքն ալ նոյն ոճով և նոյն օգուտով գրուած են, անոնց մէջ չկայ ո՛չ եկեղեցական ոգի, ո՛չ Աստուծոյ փառքը փնտռողի և հոգւոց փրկութեան նախանձը ունեցող անկեղծ ոգւոյ շունչը. անոնք կրքի, վրէժխնդրութեան, բռնապետութեան, փառասիրութեան, չահասիրութեան հով կը փչեն. անոնց մէջ նախատինքներ, լուտանքներ, զրպարտութիւններ կը տեղան այն ժողովրդեան դէմ, որոնց կարդալու յորդոր կուտայ. անոնք իր հօտին վրայ ի սրտէ գուրգուրացող հովուի խօսքեր և ոգի չեն պարունակեր, զանոնք կարդացողը՝ անոնց անկեղծութեան վրայ տարակուսելու կ'ստիպուի։ Եւ ասուգիւ անոնք որ դէպքերուն տեղեակ էին, զարմացան, գայթակղեցան մանաւանդ, թէ այդ՝ սուտերով, զրպարտութիւններով, խեղաթիւրումներով լեցուն թուղթերը՝ ի՞նչպէս Սինհոդոսի անունով հրապարակ նետուեցան։ Բայց զարմանալու բան չկայ. Թերզեանի համար ամէն միջոց օրինաւոր է իր նպատակին հասնելու համար. արդէն այդ միջոցները չգործածե՞ց մինչև այսօր Կաթողիկոսութեան հասնելու համար։

Մեծ է սակայն Աստուծոյ արդարութիւնը. ու երբ անոր չափը լեցուի, ա՛յն մարդուն ետեւէն յանկարծ չկարծած ժամուն կը հասնի, կը չանթահարէ, կը պատժէ. նոյն իսկ ան որ սրով կը մեղանչէ. «զի սրով մեղանչէ ոք՝ նովին և տանջեսցի» ըսուած է Ս. Գրքին մէջ տեղ մը։ Ահաւոր դաս մ'է այս՝ ամէն մարդու՝ Աստուծմէ վախնալու, ու հասարակութեան դէմ մեղանչելէ զգուշանալու։ Թերզեան՝ ժողովուրդը բանի տեղ չը դնելով, անոր անունը շահագործել ուզեց. աղքատին և օրբին իրաւունքը իր քմահաճոյից գործածեց. Աստուծոյ ժողովուրդը իբրև ապրանք գործածել ուզեց, և Աստուած՝ թոյլ տուաւ որ յաջողիլ կարծուի. թողուց որ բարձրանայ, որպէսզի կեղծիքը շուտով երեւան գայ եւ ժողովուրդով զինքը պատժէ։ Մենք Թերզեանի ներքին կեանքին ի մօտոյ տեղեակ ըլլալով՝ այս ճշմարտութեան ու Աստուծոյ արդարութեան այնքան համոզուած ենք որ իրաւամբ կը վախնանք որ մի գուցէ Աստուած պատժելու համար, թոյլ տայ որ ոմանք անոր իսօքերէն, առանց մտածելու և լուրջ կերպով խորհելու, համազուելով անոր մեղսակցին, ու պատիժին գտնեն։ Տեսէք անոր գործերը. Պատրիարքարանը իմ անձնական բնակարանս է ըսելով թոյլ չտուաւ Ազգային ժողովին հոն գումարուելու, ուր կը գումարուէին Ազարեանի օրէն մինչև այսօր, ու ելաւ քանի մը միամիտ մարդիկներ հոն ապրելու ժողվեց, անոնց հետ ժողովք ըրաւ. և իբրև հովիւ քաջ. իբրև հոգեւոր պետ ի՞նչ խորհուրդ տուաւ, կարծէք... Ասիկա կրօնքի խնդիր է, բոլոր ազգայնները իմ հետս են, բայց չեն համարձակիր մէջտեղ ելլելու. ուստի դուք իբրև քաջ և կորիճ զինուորներ, գայէ՛ք ժողովրդեան մէջ մտէ՛ք, երկպառակութիւն ձգեցէ՛ք, և եթէ հարկ ըլլայ զարկէ՛ք զարնուեցէ՛ք և մի՛ թողուք որ ինձի դէմ խօսին ու գործեն... և այս թելադրութիւնները կ'ըլլան միամիտ ժողովրդեան՝ որոնք կարելի է շուտով կը համոզուին. ու եթէ Աստուած չընէ փորձանքի մը հանդիպին, Թերզեան անտարբեր կերպով պիտի խնդայ ասոնց դրայ. ու մի քանի միամիտ Մուշեցիներու ալ ըսաւ. դուք բարի հաւատացեալ մարդիկներ էք, եթէ դուք ձեր Եպիսկոպոսը չէք ուզեր, ես ձեզի մտիկ կ'ընեմ ու ձեր ուզած Մխիթարեան վարդապետը ձեզի Եպիսկոպոս կ'ընեմ։ Ես կ'ուզեմ գաւառները բարեկարգել, այնտեղի ժողովուրդը զարգացնել ու Պոլսեցիները չեն թողուր, և ուրիշներու ըսաւ ալ. Ս. Ցակոբայ աղաները այնտեղի եկամուտները քմահաճ կը գործածեն, աղքատներու չեն հայիր, ես կ'ուզեմ այդ հաստատութիւնը անոնց ձեռքէն ազատել. անոր համար ինձի դէմ կը խօսին, ուստի դուք զիս պաշտպանեցէք։ Ու կարգ մը այսպիսի խոստումներով ու զրպարտութիւններով բարեմիտները շահիլ ուզեց։ Վասն զի այս խօսքերն են որ զինքը պաշտպանելու ելլող անձանց բերանը կը շրջի։ Բաց Աստուծոյ արդարութիւնը չպիտի թողու որ այն կեղծ ճամբան ալ յաջողի։

Ու Թերզեան իւր կոնդակը կը շարունակէ ու նոյն Ալէյուիաները կը կարդայ և այն խոստումները կ'ընէ ու կը վերջացնէ այս խրատականով. «Ուրեմն սիրելի որդեակք, մեզմէ անկարելի բաներ մի՛ պահանջէք. մենք չենք կրնար վտանգի մէջ դնել ձեր և մեր հոգւոյ փրկութիւնը, ձեզի համար կեանքերնիս և աբիւններս տալու պատրաստ ենք, բայց եկեղեցական օրինաց դէմ չենք կրնար գործել բնաւ, սկզբունքներէ չենք կրնար շեղիլ»։ Բայց իրմէ եկեղեցական օրինաց դէմ բան պահանջող չկայ. իրեն կ'ըսուի հրաժարէ՛, միթէ հրաժարելով եկեղեցական օրինաց դէմ կը մեղանչէ. մի՞թէ իրեն հրաժարելովը եկեղեցական օրէնքները կը դադրին։ Մի՞թէ չկայ ուրիշ մը որ կարենայ իրեն չափ եկեղեցական օրէնքները պահել։ Բայց ամէն մարդ համոզուելու համար ի՞նչ իրեն ըսէ. մենք ո՛չ քու կեանքդ կ'ուզենք, ո՛չ քու արիւնդ. ասոնք ազգին անունով ժողուած դրամները ի՞նչ ըրիր, ո՞ւր են։ «Ատանայի համար Եւրոպայէն 60,000 ոսկի հաւաքեր եմ.» քու բերնովդ ըսեր ես. Ատանայի աղէտէն վերջը օրբերու և այրիներու և թշուառներու համար այնքան դրամ ձեռքդ հասաւ. Պոլիս գալէդ վերջ 2000 ոսկիի չափ ժողուեցիր, և այս անգամ ալ Եւրոպա պտըտեցար, հարկաւ դրամ հաւաքելու, անո՞նց համար գոնէ թուղթի վրայ հայիս մը տո՛ւր. թէ ի՞նչ ըրիր։ Նայինք ի՞նչ պատասխան կուտայ, գոնէ ասալ եկեղեցւոյ օրինաց հակառակ չէ՞...։ Մենք ապահով ենք որ լռութիւն պիտի պահէ, և ամենախոր լռութիւն...։

Ու ասոր համար կ'ըսենք որ Թերզեանի կեանքը աղտնի մ'է, գաղտնիք մը որ պէտք է երեւան գայ։ Պէտք չէ այնչափ բարեմիտ ըլլալ. անոր խօսքերուն շուտով հաւատք ընծայել. ու պարապ տեղը եղբայր եղբօր դէմ կանգնիլ. ասիկա ծանր խնդիր մ'է, զոր պէտք է լուրջ կերպով խորհիլ՝ Աստուծոյ առջև ծանր պատասխանատուութիւն չունենալու համար. Հայ Կաթողիկէ հասարակութիւնը իր հաւատքին և կրօնքին վրայ հաստատուն է. մեզք է պարապ տեղ կրօնքը մէջտեղ նետելով երկպառակութիւն և խռովութիւն յարուցանել. ասիկա թէ կրօնքին արատ ու նախատինք է և թէ մեր ապագային փճացում, որուն համար կարելի է ապագային լանք ու զղջանք. բայց օգուտ չպիտի ունենայ... փոխանակ մէկ անձի համար հասարակութիւնը իրար անցնելու, միթէ լաւագոյն չէ՞ որ մէկ անձ. ան ալ ոչ եթէ զոհուի, այլ հրաժարի քաղաքի, և խռովութիւնը վերցուի և խաղաղութիւնը վերահաստատուի։ Ամէն մարդ ասոր պարտական է, վասն զի ամէն անհատ ազգին պարտական է և ոչ մէկ անհատին, վասն զի ազգը նախապատիւ է մէկ անհատէն...։ ՍԻՍԱԿ

ԳՐԷՏԻ ԼԻՕՆԷ ՊԱՆԳԱՍԸ

1886 վէ 1903 թարիխլի վէ 100 տէ 3 ֆայիզլի Մըսրը էմլաք պանգասը թավիլաթը, 1 Մարտ 1912 թարիխինտէ իճրա իտիլէճէք քէշլի։ Էտէ պաշա պաշ թէէտիլէ օլընմազ թէհլ քէսինէ գարշը։ Դաղլաթատա Գրէտի Լիոնէ պանգասըյլա Սթամպոլ վէ Պէյօղլը շիւպէլէրինտէ ճիւզի պիր իւճրէթ մուգապիլինտէ սիկուրթա իտիլմէքտէ տիր։

ՍԸՐԱ ՇԻՄՏԻ ՊԻՏՔԷ ԿԷԼՏԻ

Կէչէնտէ, միւթէպերանըմըզտան պիր զաթ, տուրէ նազբրը Մէմտուհ վէ մէգահիպ միւտիրի Պէհա պէյլէր իլէ, մէսէլէ միլլիէմիզ իւզէրինէ կէօրիւշիւրքէն, Ատիլէ նէզարէթինէ շիմտիլիք իւչ մուհիմմ մէսէլէնին տերտէսիմը թէսվիյէ օլաուզը, պիրի Բանկալթի գապրիսթանը, տիկէրի պիզիմ մէսէլէ, վէ իւչիւնճիսիւ Խթամ. պաշընըն իսթիֆասը քէյֆիյէթի իտուկի պէեան իտիլմիշ իտի։ Օնտան պէրի գապրիսթան մէսէլէսի վէ Խախամպաշընըն իսթիֆասը մատտէսի թէսվիյէ օլընտը։ Թապիի սրբա, շիմտի պիզիմ մէսէլէյէ կէլմիշ տիր։

Պու մէսէլէ՝ էրմէնի-գաթօլիք մէսէլէսի օլմագտան զիեատէ, տէվլէթը Ալիյէ մէսէլէսը տիր։ Էրմէնի-գաթօլիք ճէմաաթը, պու տավանընն նէվիմա վէքիլէրինի իճրա իթմէքտէ տիր։ Զաթէն պու տավա, եէնի աէյիլ, բէք էսկի օլուպ, կէրէք հիւքիւմէթը Սէնիյէնին, կէրէք ճէմաաթըմըզըն պաշընա ֆաղլա պիր պէլիյէ, պիր զայլէ օլմագ իւզրէ, Թերզեան էֆ. թարաֆընտան միւքէրրէրէն իյգա իտիլմիշ տիր։ Հիւքիւմէթ, հաթթա պու կիւն մագամը Սատարէթտէ պուլընան Սախտ բաշա, պու տավայը, Բէվէրսուրուս նամը ալթընտա, սէնէլէրլէ էվվէլ թէտգիգ իթմիշ. էթրաֆըլա անլամըշ, հաթթա օլ վագըթ պունա գաթի պիր նէթիճէ վէրիլմիշ օլաբզը զանն օլունուրքէն, պու կիւն, Թերզեան էֆ. թարաֆընտան պաշգա պիր շէքլտէ թէքրար մէյտանա կէթիրիլմիշ տիր։ Պապ Ալիյէ թագտիմ օլընան արիզէլէրտէ վէ թագրիրլէրտէ կէօսթէրիլտիկի վէճհլէ, պու մէսէլէտէ, հուգուգ վէ հայսիյէթը տէվլէթ բայիմալ օլուեոր։ Գավանին վէ շէրիաթը տէվլէթ խիլաֆընտա օլարագ, մէրիսասալար թայէին օլընմագ վէ եարըն Կ-Բաթրիգլիկէ պունլարտան պիրինին ինթիխապ վէ թայինլիյէ, հիւքիւմէթին գատր ու հայսիյէթինէ խալլ կէթիրիլմէք իսթէնիեոր։ Թերզեանըն թէէսսիս վէ գապուլինէ ուղրաշարը ուսուլ վէ գայէտէնին հիւքմ ու թէէսսիրի. կէրէք չիմտի վէ կէրէք իլէրիսի իշին հիսս օլընմամագ գապիլ տէյիլ տիր, վէ իշթէ պուրասը հիսս օլընարագ, վագթիյլէ պու մէսէլէ, տէվլէթ վէ միլլէթ լէհինտէ հալլ վէ փասլ օլընմըշ տըր։ Ալի, Ֆուատ, Մահմուտ Նէտիմ, Մէհէմմէտ Բիւշրի, Սերվէր, Սաֆվէթ վէ Խայրէտտին բաշալար, հաթթա օ թարիխտէ, պիլ ֆիրիլ Սատարէթ վէ Ատիլէ նէզարէթինտէ պուլունմըշ օլան պու կիւնքի Սախտ բաշա զէսանընտաքի Օսմանլը բօլիթիգաբը էսասիսի, գէմանէմիզտէ թէպտիլ օլուեոմագ։ Խուսուսիյլէ պու կիւն, Մէշրութիյէթ, Գանուանը էսասիի Սսմանի՝ Օսմանլը ճէմաաթլարընն հուգուգ վէ իմթիեազաթը սարիհաբնա, պիր գաթ տանա քեաֆիլ վէ համի տիր։

Պու կիւնքի հիւքիւմէթ տէ բէք էյի պիլիր վէ անլամըշ տըր քի, մէյտանտա, Գաթօլիք քիլիսէսինէ, մէզհէպինէ, Բաբա հազրէթլէրինէ գարշը ճէմաաթտա պիր կէօնա սուլ նիյէթ, թէշէպիւս եօգ տըր։ Օյմաեա սէպէպ տէ եօգ տըր։ Պիւթիւն մէսէլէ. Թերզեան էֆէնին, սըրֆ մէնֆաաթը շախսիյէսի լէհինտէ վէ գավարը տէվլէթ վէ իմթիեազաթը միլլէթ ալէյհինտէ իտարէի ումուր իթմէք իսթէմէսինէ պաշգա պիր շէյ տէյիլ տիր։ Պիւթիւն էվրօբատա, ումում Գաթօլիք ալէմինտէ, Գաթօլիքլէրին իտարէի ճիսմանիէ վէ ուսուրը տախիլիյէսինտէ գապիլ օլամաեան պիր թագըմ մուամէլաթ, Շարգտա, Թիւրքիատա տախի ճարի վէ գապիլ օլամազ։ Հիւքիւմէթը Սէնիէ քէնտի չան ու չէրէֆինի վէ հուգուգընը, էն մուազզամ տէվլէթլէրէ գարշը միւտաֆաա իմտիկի հալտէ, պիր Թերզեանընն քէյֆի իչին, ֆէտա իտէմէզ։ Վէ միլլէթը Օսմանիէնին պիր գըսմընը թէչքիլ իտէն

թէքմիլ պիր ճէմաաթը՝ Թերզեանա գուրպանչիյլէեէվկ։

Միւթէհայիզանը՝ վէ միւթէպերանը ճէմաաթը բէյլերի անլաշըլմագ լազըմ իսկ, անլաշըլոը, վէ Պապը Ալիյէ պիլտիրիլտի։ Թերզեան էֆ. իլէ իթիլաֆ գապիլ օլմասըղը՝ պա թագրիր իշար օլունը։ Թերզեան էֆ.յի, Մանուկ Օնպաշը լարը 5-10 թարաֆկիբինտէն պաշգա իլթիզամ իտէն չըգմասը։ Գունտան սոնրա տանա նէ՞ պէքլէմէլի, նի՞չին պու ճէմաաթը, խուսուսա եազըն օլան ազիզ կիւնլէրտէ, Թերզեան սէպէպիյլէ մահզուն վէ միւքէտէր պրագմալը։

Պիզ, հիւքիւմէթին ատալէթինէ, թէպաալէրվէրիլիկինէ, հուգուգըմըզը քի,— քէնտիսինին տէ հուգուգը տըր, — Թերզեանա գարշը միւասաֆաա իտէճէկինէ չիւպէհ իթմէյիզ, վէ պունու պիհագ հիւքիւմէթտէն բէճա իտէրիզ։ Շիմտիյէ գատար, տավամըզը, իսթիլաֆը նէ՞տէն իպարէթ օլաբիլիր, հիւքիւմէթ բէք էյի անլամըշ տըր։ Իմտի, Մէճլիսը խասը վիւքէլատան, իշպու տախիլի վէ մուհիմմ մէսէլէյի նազարը տիգգաթա ալարագ, պիր ան էվվէլ գաթի պիր նէթիճէ վէրիլմէսինի պէքլէրիզ։

ՔԷՆՏԻ ԿԷԼԷՆ

Պու կիւնլէրտէ պազը բուհանիլէրիմիզէ վէ պազը զէվաթա ֆրանսըզճա պիր թահրիրաթ՝ կէօնտէրիլմիշ տիր։ Իշպու թահրիրաթը զիյրինտէ «Բէր Լօպրի» իմզասը կէօրիւլմիւշ տիւր. պու իսմտէն անլաշըլըոը վէճհէլ, սահիպը իմզա՝ Լաթէն բուհանիլէրինատէն օլուպ, ճէմաաթըմըզ իսթիլաֆինը թէսվիյէսի իշին միեանճըլզա, թէվասսիւթէ գալգըշմըշ տըր։

Իշպու վազիֆէյէ քէնտիսինի քի՞մ թայերին իթարկի, պու սէլահիյէթի նէ՞բէտէն ալտըղը մալիւմ օլմասըղընտան, քէնտիսինէ, եա «Բէնտի կէլէն» տէմէյէ, եախօտ Թերզեանը թէշվիգիյլէ մէյտանա աթըլտըղընը տէրսիեան իթմէյէ մէճպուրըզ։ Բուհանիլէրիմիզէ կէօնտէրիլէն թահրիրաթտա, գրասա սէօյլէմէք իշին. «Նի՞չին աշըգտան աշըզա Թերզեան թարաֆկիբի օլմաերպ, կէվզէք տավրանընեօրսընըզ» տէնիլիեօր վէ անլէր մուամէզէ իտիլիեօր։ Բուհանիլէրիմիզ էլպէթթէ, հագգլարընտա գուլլանըլմըշ օլան չիրքին թապրիլէրի վէ իսնատաթը պէտահանէյի բէտատիճէլէր տիր։ Միւթէպերանը ավատա կէօնտէրիլմիշ օլան թահրիրաթտա իսկ, իսթիլաֆը մալիւմտէն պահալա, ճէմաաթա, Թերզեան էֆ. իլէ պարըշմասը պէեան վէ իսմէնիիրսէ քէնտիսի տէ արաեա կիրմէյի թէքլիֆ իտիեօր։

Պու մուհարբէրաթը թէքմիլինէ վէ թէֆէրրուաթընա լազըմ կէլէն ճէվապը վէրմէյի, իլերիյէ թաալիգ իտէրէք, պիզճէ, Բէր Լօպրի՝ին պու թէվասսիւթիւ, վէլէվ «Բէնտի կէլէն» օլուն օլմասը, գաթիէն էհէմմիյէթսիզ տիր։ Բէր Լօպրի տէյիլ, հէր քիմին թարաֆընտան պէօյլէ պիր թէվասսիւթ թէքլիֆի վագը օլա, հագգըմըզտա ազ եախօտ չօգ խայրխանանէ տախի պուլունա, շուրասը մալիւմ օլմագ կէրէք տիր քի, Թերզեան էֆ.՝նին Կ-Բաթրիգլիքտէ իպգասըլա, հէչ պիր թէվասսիւթ թէքլիֆի, հէչ պիր եօլտա մուխապէրէ վէ միւզաքէրէ չայեանը գապուլ տէյիլ տիր։ Թերզեան էֆ., Միլլի նիզամնամէյի, ինթիխապա թէշքիլ օլընան Միլլէթ մէճլիսինի գապուլ իտէրիմ» տէսէ տէ, գապիլ տէյիլ տիր. չիւնքի քէնտիսինէ ճէմաաթը՝ իթիմատը, թէվէճճիհիւ գալմամըշ տըր. վէ քէնտիսի պիր Կ-Բաթրիգ օլարագ, Միլլէթ մէճլիսի վէ ազայը միւհթէրէմէսի իլէ ումումի էֆրատը ճէմաաթ ալէհինտէ գուլլանտըղը թապիրաթը թահգիրիյէ. —պու թահգիրաթա հէտէֆ օլանլարը գալալէրինէ խանչէր կիպի սարլանմըշ վէ անլէրի եարալամըշ օլտըղընտան,—միւսիլէյին, պունտան պէօյլէ բէտերը բուհանի սրֆաթըյլա թանըմագ գապիլ տէյիլ տիր։

ՄՈՒՀԱՐԷՊԷ

Թիւրքիա իլէ Իթալիա արասընտա ճիտտէն թէվասսիւթ ֆիքրի վա՞ր մը տըր։ Շիւպհէլի տիր։ Վագտա Մաթէն զազէթատ պունու եազմըշ վէ թէլէկրաֆ չիրքէթլերի տէ պիզէ թէպլիղ իթմիշլէր տիր, լաքին ատանա Հավաս՝ մէզքիր հավատիսի թաստիգ իթմէմիշ տիր։ Ատանա Օթօման տախի պու պապտէ աթիտէքի մալիւմաթը թէպլիղ իյէմիշ տիր.

Բարիզ, 27 փեատր.— Թարապլուստաքի ասաքիրինի կէրի չէքմէյէ մէճպուր իթմէք վէ մուխասէմաթա խիթամ վէրմէք իւզրէ, Պապը Ալի նէզտինտէ թէշէպպիւսաթը միւէսսիրէ իճրասընա տարր Ռուսիա խարիճիէ նազիրը Մ. Սասսոնովը՝ վագը օլան թէշէպպիւսիւնէ՝ Իթիլաֆը միւսէլլէսի թէշքիլ իտէն տէվլէթլերին մուվաֆագաթ իթտիքլերի հագգընտա Մաթէն զազէթասընը՝ նէշրիեաթը պանա օ գատար հագգգէթէ զայրը մուվաֆգ կէօրիւնտիւ քի. թանգգաթը լազըմէտ պուլունմազտան էվվէլ, պու խապէրի սիզէ թէլէկրաֆլա պիլտիրմէքտէն կէրի տուրտըմ։

Էն սէլահիյէթտար մէհաֆիլտէ, մէզքիր զազէթատաքի մալիւմաթը պէօյիւք գըսմը տօղրու օլմատըղը պէեան իտիլիեօր։ Վագտա Ռուսիա, մուհարէպէյէ խիթամ վէրմէք իչին, տիւէլը մուազզամանը, կէրէք Բօմատա, կէրէք Տէրիսատէթտէ միւշթէրէք պիր թէշէպպիւստէ պուլունմասը իչին միւխթէլիֆ գապինէլէրէ միւքէրրէրէն թէպլիղաթ իճրա իթմիշ տիր. լաքին հիչ պիր վագթ «Մաթէն»ին կէօսթէրտիկի մահիյէթտէ թէպլիղաթ իճրա իթմէմիշ տիր։ Տիկէր թարաֆտան չիմտիյէ գատար նէ՛ Ինկիլ Թերրա, նէ՛ Ֆրանսա՝ Ռուսիանը թէքլիֆինէ մուվաֆագաթ իթմէմիշլէր տիր։

Պու ագշամ ատանա Հավաս թարաֆընտան նէշր օլընան պիր նօթատա, «Մաթէն»ին մալիւմաթը թէզգիպ օլունարագ, տէնիլիեօր քի, «Անճագ Ֆրանսա, ազտը սուլհ իչին պիր թէվասսիւթ զէմինի պուլմագ իւզրէ իճրա օլընանճագ հարաքեաթը միւշթէրէքլէյէ իշթիրաք իթմէկէ հազըր տըր։»

Նիմ բէսմի պիր մահիյէթի հալիզ օլան պու պէեանաթ, ախիրքէն, Ինկիլթերրա Մէճլիսի մէպուսանընտա Սըր Էվարտ Կրեյ թարաֆընտան սէօյլէնէն սէօզլէրին հէման այնը տըր։»

*** Տիկէր թարաֆտան նիմ բէսմի օլան թրիպունա նամ իթալիան զազէթասը՝ թէվասսիւթ խուսուսընտա տէվլէթլեր պէյնինտէ պիր իթթիֆագ մէվճուտ օլատուզունա տարր աթիտէքի ֆրգրայը նէշր իթմիշ տիր.

Բօմա, 28 փետր.— Թրիպունա զազէթասը պէր վէճհը աթի եազըեօր. «Մալիւմաթը մէվսուգիմիզէ նազարէն, թարապլուստա վէ Պենկազիտ իթալիանը հագգը հիւքմրանիսի էսասը իւզրինէ միւէսէս օլարագ, իթալիա իլէ Թիւրքիա պէյնինտէքի մուխասէմաթա խիթամ վէրարիմէք իւզրէ, թէշէպպիւսաթ իճրասը իչին, Ռուսիա հիւքիւմէթի թարաֆընտան վագը օլան թէքլիֆ իւզրինէ, մուազամ տէվլէթլեր արասընտա թէաթիի էֆքեար օլընմագտա տըր։ Պու տէվլէթլերին ճիւմլէսի տէ, պիլա իսթիսնա, մէզքիր նէթիճէ իչին չալըշմագ արզուսընտա պուլունուեօրլար։

*** Օսմանլը ատանը թարաֆընտան պու մէսէլէ հագգընտա աթիտէքի թէլէկրաֆլար թէպլիղ օլընմըշ տըր.

Բարիզ, 28 փետր.— Թան զազէթասընին պէեանընա կէօրէ, ատանա Հավասընն նօթասը՝ «տէվլէթլերին միւատախէլէսի միւշթէրէք օրճաղը եախօտ հիչ օլմաեաճաղը» ժանէասընտա տըր։ Ֆրանսա, Իսլամ թէպաայա մալիք պիր տէվլէթ օլտուզունտան, ալէխուսուս Աֆրիգայը Շըմալիտէ զահիր օլան

վազընտա, նիզամ ու սահիշին մուհաֆազասը իշին իճապ իտէն թէտապիրի իթթիխազ իթմիշ օլտըղընը պիլտիրմիշ տիր։ Հանիա Իսլամլարը տիւքքանլարընը եէնիտէն աչտըլար։ Ըէսիմտա սահիշ պէրքէմալ տըր։ Բուսիա գօնսօլաթօխանէսինէ իլթիճա իթմիշ օլան պիր խայլի Իսլամ ֆամիլեալար հալէա օրատա տըրլար։ Կէչէն կիւն ժանտարմա էֆիրատը իլէ վուրգու պուլան միւսատէմէտ գաթլ օլընան Իսլամլարտան պաշգա տիկէր իւչ քիշի եարալանմըշ տըր։

ԹԷՎԱՍՍԻԹ ԻՍԹԷՄԷՕՐԸԶ

Պէյրութ պօմպարտիմանը ագրպինտէ մէյտանա չըգան թէվասսիթ սէօզլէրինտէն պահալա, «Թանին», տիւնքի նիւսխէսինտէ տէրճ իթտիկի պիր մէգալէսինէ աթիտքի սէօզլէր իլէ խիթամ վէրմիշ տիր։

«Տէվլէթլէր, պիզէ կէլիպ տէ, արթըգ Իթալիա իլէ մուհարէպէյէ նիհայէթ վէրինի՞զ մի տէէճէքլէր։ տէվլէթլէրին, պէօյլէ պիր թավրը միւտահէլէքեարանէ իլէ «ամէն քէս» գօմանտասը վէրմէլէրի՝ հուգուգը տիւլէլ գաթիէն ժուղայիր օլտըղընտան, պիզ պէօյլէ պիր թէվասսիթիւ գապուլ իտէմէյիզ։

«Օ հալտէ տէվլէթլէրին թէվասսիթիմիւշթէրէքինին ժահիյէթի նէ՞տէն իպարէթ օլաճագ։ պիզէ կէլիպ տէ, «Մուհարէթպէ օլաճագ։ պիզէ կէլիպ տէ, «Մուհարէպէ, կէրէք սիզին իշին, կէրէք պիւթիւն էվրօբա իշին պիր թէշիքէ թէշքիլ իտէպիլիր։ ագտը սուլ իթմէք իսթէ՞ըմիսինէզ» Թարզընտա պիր սիւալ սորաճագլարա, վէրէճէկիմիզ ճէվապ սատէ տիր։ պիզ՝ վաթանըմըզը պիր բարչաքընը մուհաֆազա իշին հարպ իտիեօրըզ։ պիզ՝ միւտաֆայը մէշրուա վազիյէթինտէյիզ։ հարպ պիր թէշիքէ իսէ, պունըն մէսուլիյէթի իթալիանլարա այիտ տիր։ Իթալիանլար մէմլէքէթիմիզտէ պուլընտըգճա, պիզ միւսալէհա իտէմէյիզ։

«Տէմէք իսթէրիզ քի, Պապը Ալի նէզտինտէ թէշէպպիւսաթը սիեասիյէտէ պուունմագտան հիչ պիր նէթիճէյի ամէլիէ, հիչ պիր ֆայտէ իսթիհսալի գապիլ տէյիլ տիր։ Սուլէրն անախթարը Բօմա տըր։ Մուհարէպէյին տէվամընտան՝ էվրօբա տէվլէթլէրինին մէնաֆիի թիւճարիէսինէ զարար կէլիեօրսա, Իթալիայը սըգրշտըրսընլար։ Եա մուհարէպէյէ նիհայէթ վէրսինլէր, եախօտ Շաբգտաքի մուամէլաթը թիւճարիէյի սէքթէտար իթմէեճէկինէ տիր քէնտիսինտէն պիր թէսիւրը գաթի ալընլար։ Պիզ, հէր իսթիմալէ հազրըզ։ Տահա մուհարէպէնին իլք կիւնլէրինտէ հիսապըմըզը եաբտըգ։ Նէ՛ լիմանլա ոմրզըն թօրա թութուլմասընտան, նէ՛ առալարըմըզը իշղալ իտիմէսինտէն, հիչ պիր շէյտէն էնտիշէ վէ բէրվամըզ օլմասընը՝ զանէթ սէրին գանլըզգա մուհաքէմէ իթտիք, տինլէտիք, վէ գաթի գարարըմըզը, իլանիհայէ մուհարէպէ գարարընը վէրտիք։

«Պէշ այտան պէրի պու հիսապըմըզը տէյիշտիրէճէք հիչ պիր հատիսէ զուհուր իթմէմիշ տիր։ Պիլաքիս պիւթիւն վուգու�՝ պիզիմ ուղրու տիշիւնտիւյիմիզիւ, թախմինլէրիմիզին թէմամիլէ տողրու օլտուղունը իսպաթ իթմիշ տիր։ Թիւրքիա, սուլհ լագըրտըսը իշին, իլք շարթ օլմագ իւզրէ, Իթալիանլարընը մէմլէքէթիմիզէն տէֆ օլուպ կիթմէլէրինի թալէպ իլլէր։»

ՍՕՆ ԽԱՊԵՐԼԷՐ

Օսմանլը ամանը՝ Մէհիպատ մուխպիրինտէն տիւն կէճէ աթիտքի թէլէկրաֆը ալմըշ տըր։ «Աքէրլէրիմիզ Հօմս եագընընտա Հագգապատա 14,000 իթալիան թարաֆընտան իւչ եանտան հիւճումա ուղրամըշ տըր։ Մուհարէպէ 24 սաաթ տէվամ իթմիշ, սաղ գօլրմըզ մէվգիլէրինի թէրքէ մէճպուր օլմըշ։ լաքին սաղգօլ՝ տիւշմէնի մուհասէրէ իթմէքլէ, իսթիեաթ էֆրատըմըզ՝ անլէրին խաթթը մուգավէմէթինի քէսմիշլէր տիր։ Իթալիանլար մէյտանը հարպտա պինլէրճէ մագթուլ պրագարագ ֆիրար իթմիշլէր տիր։ Խայլը մէճրուհլարը տա վար տըր։ Բէք չօգ էսիր թութուզգ։ Պիզիմ թէլէֆաթըմըզ, պիրի զապիթ օլարագ, 80 մագթուլ տըր։

*** Բարիզ, 1 մարտ.— Բըթի Բարի զիէն ղազէթասը՝ մուազզամ տէվլէթլէրին Բօմա վէ Սթամպօլ հիւքիւմէթլէրի նէզտինտէ միւրաճաաթ մէսէլէսինտէ իթթիֆագ իթտիքլէրինի եազըեօր։ Պէշ տէվլէթ, հէր իքի մուհարիպ հիւքիւմէթէ տէ, նէ կիպի շարթլար թահթընտա ագտը սուլհ իտէպիլէճէքլէրինի սիւալ իտէճէքլէր տիր։

«Էգօ տը Բարիզնին Պէրլինտէն ալտըղը խապէրէ կէօրէ, պիւթիւն Ալման ղազէթալարընը՝ ֆիքրի՝ թէվասսիթտէն հիչ պիր սէմէրէ էլտէ իտիլէմէեճէկի թարզընտա տըր։

Ղազէթալարը պիր չօզը՝ Ալմանիանը Թիւրքիայը կիւճէնտիրէճէք պիր հարէքէթտէ պուլընմամագ իշին բէք չօգ տիւշինմէսի լազըմ կէլէճէկինի սէօյլէեօրլար։

*** Սէլանիքտէ չըգան «Էնտէբանը» տիւն ագշամ ալընան նիւսխէսինտէ օգունմըշ տըր։ — «Խապէր ալտըղըմըզա կէօրէ, Եունան հիւքիւմէթի՝ հուտուտտաքի գուվվէթինի իքմալ իթմէյէ ֆէվգէլատէ կիզլի սուրէթտէ վէ քէմալը ղալրէթլէ չալըշընը։ Թրիգալա վէ Լարիսա թարաֆլարընտա ասքէրի ֆէվգէլատէ պիր ֆասլիյէթ կէօրիւլիւեօր։ Տիկէր թարաֆտան Աթինատա Եունան իսթիլալ գօմիթէսի, իշպու իլք պահարտա Եանիա վէ Մաքէտոնիա վիլայէթլէրինտէ չէթալար ժարիֆէթիյլէ պէօյիւք հարաքեաթա հազրըլանմագտա տըր։ Մէզքիւր գօմիթէ, էլեէվմ Եանիատա պուլունան չէթա բէյիսլէրինի, պու պապտէ իսթիշարէ իթմէք իւզրէ Աթինաեա ճէլպ իթմիշ տիր։

*** Ինկիլթէրրատա, մասէն ամէլէսի տէ տախիլ օլարագ պէօյիւք պիր թաթիլը իշղալ զուհուր իթմիշ տիր։ Շիմտիքի հալտէ 500,000 քիշի պու թաթիլը իշղալէ իշթիրաք իթմիշլէր տիր։

ԱԶԻԱՅԻՆ

Հիւբսէթլու Հ. Տայեան Վ.է վէ ումում Վիեննա Մխիթարեանլարընա գարշը Թերզեան էֆ.ենին վագը օլան հարաքեթինտէն տօլայը միամիլէհիմ Վ.լերին իճապ իտէն մահէլլէրէ միւրաճաաթլա, բրօթէսթօ իթտիքլէրի վէ թարզիէ թալէպ իլլէտիքլէրի իշիտիլմիշ տիր։ Պիզճէ, Թերզեան էֆ., պու կիւն թարզիէ վէրմէյէ բազը օլսա տա, էհէմմիյէթի եօք տըր։ Չիւնքի եաբըն չու եա պու եօլտա վէ չու եա պու վէսիլէ իլէ եինէ այնի հագարէթի իտէճէկի չիւպհէսիզ տիր։

*** Պիր զէմանտան պէրու. Ս. Երրորդութիւն քիլիսէսի տաիրէսինտէ, Մանուկ Օն պաշը վէ էմսալինին թօրանարագ, Թերզեան էֆ.ի իլթիզամ իթմէք վէ մուխալիֆլէրինէ գարշը թէշէպպիւսաթտա պուլունմագ իւզրէ միւզաքէրաթ իճրա իթտիքլէրի՝ զապրթաճա խապէր ալընարագ, մէզքիւր քիլիսէ Մեծ-Ժողովրդապետի Ներսէս Ծ. Վ. Աճէմեան՝ Գալաթա-սէրայ մէրքէզինտէն ճէլպ իտիլմիշ, վէ պու իճթիմատէ քիմլէրին պուլընտըղը, իշլէրինտէ միւթէպէրանը միլլէթ օլուպ օլմասընը, սըֆաթլարը նէտէն իպարէթ իտուկի սօրուլտրգտան սօնրա, պունտան պէօյլէ մէզքիւր քիլիսէ տաիրէսինտէ պու եօլտա իճթիմալար վուգուճինի մէն իթմէսի, վէ մուխալիֆէթ կէօրտիւկիւնտէ, տէրհալ զապրթաեա խապէր վէրմէսի՝ մէրքէզ գօմիսէրիկինտէն միւմայիլէյհ Ժողովրդապետ իսթար օլընմըշ տըր։

*** Կէչէնլէրտէ Մկրտիչ Վ. Աչճեան՝ Թերզեան էֆ.ենին վագը օլան հարաքեթինտէն տօլայը միամիլէհիմ Վ.լերին իճապ իտէն մահէլլէրէ միւրաճաաթլա, բրօթէսթօ իթտիքլէրի վէ թարզիէ թալէպ իլլէտիքլէրի իշիտիլմիշ տիր։ Պիզճէ, Թերզեան էֆ., պու կիւն թարզիէ վէրմէյէ բազը օլսա տա, էհէմմիյէթի եօք տըր։ Չիւնքի եաբըն չու եա պու եօլտա վէ չու եա պու վէսիլէ իլէ եինէ այնի հագարէթի իտէճէկի չիւպհէսիզ տիր։

*** Պիր զէմանտան պէրու. Ս. Երրորդութիւն քիլիսէսի տաիրէսինտէ, Մանուկ Օն պաշը վէ էմսալինին թօրանարագ, Թերզեան էֆ.ի իլթիզամ իթմէք վէ մուխալիֆլէրինէ գարշը թէշէպպիւսաթտա պուլունմագ իւզրէ միւզաքէրաթ իճրա իթտիքլէրի՝ զապրթաճա խապէր ալընարագ, մէզքիւր քիլիսէ Մեծ-Ժողովրդապետի Ներսէս Ծ. Վ. Աճէմեան՝ Գալաթա-սէրայ մէրքէզինտէն ճէլպ իտիլմիշ, վէ պու իճթիմատէ քիմլէրին պուլընտըղը, իշլէրինտէ միւթէպէրանը միլլէթ օլուպ օլմասընը, սըֆաթլարը նէտէն իպարէթ իտուկի սօրուլտրգտան սօնրա, պունտան պէօյլէ մէզքիւր քիլիսէ տաիրէսինտէ պու եօլտա իճթիմալար վուգուճինի մէն իթմէսի, վէ մուխալիֆէթ կէօրտիւկիւնտէ, տէրհալ զապրթաեա խապէր վէրմէսի՝ մէրքէզ գօմիսէրիկինտէն միւմայիլէյհ Ժողովրդապետ իսթար օլընմըշ տըր։

*** Պիր զէմանտան պէրու. Ս. Երրորդութիւն քիլիսէսի տաիրէսինտէ, Մանուկ Օն պաշը վէ էմսալինին թօրանարագ, Թերզեան էֆ.ի իլթիզամ իթմէք վէ մուխալիֆլէրինէ գարշը թէշէպպիւսաթտա պուլունմագ իւզրէ միւզաքէրաթ իճրա իթտիքլէրի՝ զապրթաճա խապէր ալընարագ, մէզքիւր քիլիսէ Մեծ-Ժողովրդապետի Ներսէս Ծ. Վ. Աճէմեան՝ Գալաթա-սէրայ մէրքէզինտէն ճէլպ իտիլմիշ, վէ պու իճթիմատէ քիմլէրին պուլընտըղը, իշլէրինտէ միւթէպէրանը միլլէթ օլուպ օլմասընը, սըֆաթլարը նէտէն իպարէթ իտուկի սօրուլտրգտան սօնրա, պունտան պէօյլէ մէզքիւր քիլիսէ տաիրէսինտէ պու եօլտա իճթիմալար վուգուճինի մէն իթմէսի, վէ մուխալիֆէթ կէօրտիւկիւնտէ, տէրհալ զապրթաեա խապէր վէրմէսի՝ մէրքէզ գօմիսէրիկինտէն միւմայիլէյհ Ժողովրդապետ իսթար օլընմըշ տըր։

զեան էֆ. Թարաֆընտան Պէյօղլը միւթէսարրըֆը Մուհիտտին պէյէ կիտէրէք. Ոսկերերան քիլիսէսի ավլիսինտէ էֆրատը ճէմասթէն թօրլանմասընա վէ նութգլար իրատ իթմէսինէ գարշը չիքեայէթ իթմիշ տիր։ Միւթէսարրըֆ պէյ՝ քէնտի վազիֆէսինին իյֆասը խուսուսընտա եալընըզ ամիրլերինէն էվամիր վէ թալիմատ ալուզրը վէ յունուն պունուն էմրինէ թապի օլամաեաճաղընը սուրէթը նազիքանէտէ պէեան իլէ, Աշճեան Վ.ի քիպարճա եօյա գօյմըշ տըր։ Աշճեան Վ. տէ, քէնտիսի 40 սէնէլիք պիր բուսանի, հաթթա գարու քէհեասը օլարընը մագամը իթիրազտա պէեան իթմիշ իսէ տէ, թէէսսիր իթմէմիշ տիր։

*** Եէտի-գուլէտէ վագը օլուպ, Երուսաղէմ էրմէնի մանասթիրընըն միւթէսարրըֆ օլտուղը էմլաքը՝ էվգաֆ նէզարէթի մահլիլ ատտ իտէրէք, տէօնիւմիւ 60 լիրա հիսապլալա միւզայէտէյէ գօյմուշ օլտուղընտան, վէ պու եիւզտէն էրմէնի միլլէթի 120,000 լիրա զարարա ուղրաեաճաղընտան, Բաթրիգխանէճէ քէյֆիյէթ՝ ֆէվգէլատէ էհէմմիյէթլէ նազարը տիգգաթա ալընմըշ, վէ տիւն Խառն ժողով պու մէսէլէ իլէ իշթիղալ իտիպ, հիւքիւմէթէ պիր թագրիր վէրիլմէսի, վէ հիւքիւմէթ իլէ մուխապէրաթ խիթամ պուլանա տէկին միւզայէտէնին տօրտուրուլմասը բէճա իտիլմէսի գարարլաշտըրըլմըշ տըր։

*** Բանկալթի գապրիսթանընտան քէմիքլէրին նագլի խուսուսը հէնուզ գարարլաշտըրըլմամըշ տըր։ Ղալիպա էշմիածին Կաթողիկոսը Տեղապահը՝ պու պապտէ քէնտիսի պիր էմր վէրէմէեճէկինի պիլտիրիեօր, վէ Կաթողիկոսը թայինինէ պէքլէնմէսի իճապ իտէճէկինի անլաթըեօր։ Բաթրիգխանէ իսէ, պու մէսէլէյէ պիր ան էվվել նէթիճէ վէրիլմէսինէ լիւզում կէօրտիւկիւնտէն, կրօնական ժողովը՝ մէսուլիյէթի իւզէրինէ ալարագ, քէմիքլէրին նագլինէ պիր գարար վէրէճէկի միւհթէմիլ տիր։ Պու կիւն մէզքիւր ժողով իճթիմա իտէճէք տիր։

ՊԻՐ ԷՍԷՐԸ ՀԱՄԻՏԷԹ

Աթիտէքի մէքթուպ թարաֆըմըզա կէօնտէրիլմիշ տիր.

«Ստորագրեալս, Նիքօ. ա Բիշթօֆ, վէ հանձն հայ ազգին հանդէպ իմ միշտ տածած սէրս, համակրութիւնս և հիացումս այս առթիւ արտայայտելու համար, ներկայիս կը փութամ ծանուցանել ամբողջ ազնիւ ու վեհ Հայ ազգին. որ պատրաստեմ ձրիաբար և առանց որ եւ է փոխարինութեան իմ բոլոր մեռելի կառքերս տրամադրութեան տակ դնել բոլոր անոնց, որոնք Բանկալթիի գերեզմանատան փլուցուելիք մասին մէջ ննջեցեալի ոսկորներ ունին և ուրիշ գերեզմանատուն պիտի փոխադրեն, զոնէ այս կերպով ապացուցանելով իմ անկեղծ խոնարհ համակրութիւնս ազգի մը հանդէպ, որ գիտէ իր ազգային իրաւունքները պաշտպանել»։

ՆԻԿՕԼԱ ԲԻՇԹՕՖ

Հասցէ՝ Բէրա, Շիտակ ճամբայ, Թագսիմ թիւ 67. Թօլայեան ապարանին տակը։

ՄԷՃՄՈՒԱ.— Մ. Նիգոլա Բիշթօֆը իշպու էսէրը համիյէթի շայեանը թագտիր տիր։

ՄԻԹԷՖԵՐՐԻԳ ՄԱԼԻՄԱԹ

Զարշէնպիհ կիւնիւ ագտ օլընան մէճլիսի վիւքէլատա, Պաղտասա-Պասրա տէմիր եօլը մէսէլէսի՝ պաշլըճա մէվզուի պահս օլմըշ տըր։ Մէճլիս, սաաթ 10ա պաշլաեըպ, էօյլէ թաթիլինտէ հարպիէ նազըրը Մահմուտ Շեվքէթ բաշա՝ սատրազամ բաշանընը գօնաղընա կիտէրէք, ուզուն միւտտէթ միւլագաթ իթմիշ տիր։ Միւշարիլէյհին ավտէթինտէ, մէճլիսի վիւքէլա թէքբար միւզաքէրաթընա տէվամ իտիպ, ագշամ սաաթ 6ա գատար իմթիտատ իլլէմիշ տիր։ Պու իճթիմատա Պաղտատ Պասրա տէմիր եօլը հագգընտա Ինկիլիզ հիւքիւմէթինին սօն նօթասընա վէրիլէճէք ճէվապ միւզաքէրէ օլընմըշ տըր։ Հիւքիւմէթը Սէնիէնին նազարիէթինի հավի օլարագ լազըմ կէլէն ճէվապ հազրլանմըշ օլուպ, լաքին մէսէլէնին թէֆէրրուաթը իլէրուտէ գարարլաշտըրըլաճագ տըր։ Նաֆիա նազըրը Ճավիտ պէյ՝ մէճլիսի վիւքէլանընը գարարընը թէպլիղ իթմէք իւրէ կէճ վագթ սատրազամ բաշանընն նէզտինէ ալմէթ իյլէմիշ տիր։ Զարշէնպիհ ագշամը մէզքիւր ճէվապ վէրտրա Օսմանլը սէֆարէթի մարիֆէթիյլէ Ինկիլթէրրա խարիճիէ նէզարէթինէ թէպլիղ իտիլմիշ տիր։

Զարշէնպիհ կիւնքի մէճլիսի վիւքէլատա, Կիրիտ ահվալիյլէ տէ իշթիղալ օլընմըշ վէ Հանիատա, Բէթիմատա զուհուրա կէլէն սօն վագըալար հագգընտա համի տէվլէթլէր նէզտինտէ թէշէպպիւսաթը լազըմէնին իճրասը՝ Օսմանլը սէֆիրլերինէ էմր օլընմասը գարարլաշտըրըլմըշ տըր։

Մէզքիւր իճթիմատա խարիճիէ նազըրը Ասըմ պէյ՝ Թիւրքիա իլէ Իթալիա արասընտա ագտը միւսալէհա իշին պիր զէմին հազըրլամագ իւզրէ, պազը մուազզամ տէվլէթլէր պէյնինտէ թէաթիր էֆքեար իտիլմէքտէ օլտուղընա տաիր մէզքիւր տէվլէթլէր նէզտինտէ պուլունան Օսմանլը սէֆիրլերի թարաֆընտան կէօնտէրիլմիշ օլան սօն թէլէկրաֆնամէլերի օգուտմըշ տըր։ Պու թէլէկրաֆնամէլեր հագգընտա ուղուն մուպահասա ճէրէեան իթմիշ տիր։ լաքին հէնուզ հիւքիւմէթը Օսմանիէյէ, ալէգատար հիւքիւմէթլեր պէյնինտէ ճէրէեան իտէն միւքեալէմաթ հագգընտա նէ՛ բէսմի, նէ՛ տէ նիմ բէսմի մալիմաթ վէրիլմէմիշ տիր։

Սթամպուլ ղազէթասընն մալիմաթընա կէօրէ, Տերիսաատէթ թահրիրի՝ նուֆուս գայէմլերի՝ 28տէն 45 եաշընա գատար օլան Օսմանլը էհալիսինին ճէվէլերինի իքմալ իթմիշ տիր։ Իճապ իսէն մուամէլէյէ պաշլանմագ իւզրէ պու ճէտվէլլեր եագընտա Հարպիէ նէզարէթինէ վէրիլէճէք տիր։

Նէօլօղօս նամ բումճա ղազէթանն սահիպի վէ սեր մուհարրիրի Մ. Վութիրաս վէ օղլը՝ մէզքիւր ղազէթա մուհարրիրի Մ. Գօնսթանթին, վէ Բրօօտաս նամ տիկէր բումճա ղազէթանն սահիպի Մ. Սքանուտիս իլէ մուհարրիրլերինէն Մ. Տամագինօ վէ տիկէր պազը Եունան ղազէթա մուհարրիրլերին չէհրիմիզէն թարտընա գարար վէրիլմիշ տիր։ Մէզքիւր գարար, էվվելքի ագշամա գատար քէնտիլերինէ թէպլիղ օլընմամըշ իսէ տէ, Մ. Վութիրաս՝ ղազէթասընը վէ մաթպասընը՝ պու ղազէթանն միւտիրի մէսուլը օլան Մ. Էմիտիյէ սաթարագ, ֆամիլիասը վէ օղլը Մ. Գօնսթանթին իլէ պիրլիքտէ էվվելքի կիւն Աթինաեա կիթմիշ տիր։ «Բրօօտասընն» սահիպի Մ. Գօնսթանթին Սքանուտիս՝ գարարն քէնտիսինէ թէպլիղինտէն սօնրա կիտէճէք տիր։ Բում բաթրիկի՝ մէմլէքէթտէն թարտընա գարար վէրիլմիշ օլան ղազէթա մուհարրիրլերինէ պիլ վասթա պէեանը թէէսսիֆ իլէմիշ տիր։—Եունան մասահաթկիզարը պու խուսուստա խարիճիէ միւսթէշարը իլէ միւլագաթ իթմիշ իսէ տէ, միւշարիլէյհ՝ գարարը վագը պա իրատէի սէնիէ թատիգ պուլրուլմուշ օլտուղընտան, պիր շէյ եաբըլամաեաճաղընը պէեան իլէմիշ տիր։

«Փէօն-Թիւրք» մուհարրիրի Մ. Ըէգանարի, հէր նէ գատար պիր թէզքերէի Օսմանիէ էլտէ իթմիշ իսէ տէ, իթալիա թէպաասընտան օլտըղը անլաշըլըգընտան, անըն տախի թարտընա գարար վէրիլմիշ իքէն, էվվելքի կիւն քէֆալէթլէ սէրպէսթ պրագըլմըշ տըր։ Միւմայիլէյհին մէթալիպը նաֆիա նէզարէթի թարաֆընտան ճիտտէն նազարը տիգգաթա ալընտըղընտան, վէ իշպու հաֆթա զարֆընտա թէսվիյէսի վատ օլընտըղընտան, գաթթան վէ սարբէ շիրքէթի՝ թաթիլը իշղալը թէէխիրէ գարար վէրմիշ տիր։

Սահիպի իմթիեազ վէ
Միւտիրը մէսուլը ղազէթա
ՅՈՎՀ. ԹՕԼԱՅԵԱՆ